



ՕՐԱԳԻՒ

ԸՆԹԱՎՈՐԻ, ԾԱՌԱՄԱԿԻ, ՏԵՂԵԿԱԿԱՆԻ

ԵՒ

ԲՆԵԿԱՆ ԳԻՏԵԼԵՍՑ

Ե · ՏԱՐԻ, ԹԻՒ 19.

1847

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Դաստիարակութեան դժուարութիւններն ու դէրսութիւնները :

(Դաստիարակութեան մէջ թէ կրթութեան առաջին պարտքն է բարի օրինակ տալը, կը սկսին մաքերնէն անցընել մեծ մեծ դժուարութիւններ. ասոնց գլխաւորն է՝ թէ մենք այդպիսի կանոնաւոր կրթութիւն ուսկից ունեցեր ենք որ կարենանք մեր տղոցը բարի օրինակ ըլլալ այդպիսի բաներու մէջ. թէ որ միայն խրատել պէտք ըլլար նէ, ինչ որ է նէ, կ'աշխատեինք՝ կարդալով նաև այսպիսի կանոնները և ասոնց հետեւելով կը խրատեինք : Այսի բերանը մեզի դիւրին բան մը երեցընել սկսաք՝ ըսելով թէ կրթութեան կանոնն է տղաքը սիրել ու անոնց բարիքն ուղելը. բայց կամաց կամաց այնչափ դժուարացուցիք որ իմաստուն սուրբ մարդ մը հազիւ կրնայ ընել ըսածնիդ : — Հատ ճնողք ներ ասոր նման խօսքերով՝ դեռ որոշ բան մը ըլլած կը յուսահատին ու ետ կը քաշուին . մեզի համար չէ ի'ըսեն

ատ տեսակ նորելուկ բարակ կարգաւորութիւնները. մեր ճնողքը առանց ատ բաներդ գիտնալու՝ բաւական կրթեր են զմեզ, երանի թէ հիմակուան նոր տեսակ իմաստութիւններ սորվող տղաքն ալ մեզի չափ ըլլային :

Լսանկ մտածողները բանը բանէն զանազաննել չգիտնալով, կը կարծեն թէ մենք կրթութիւն ըսելով՝ հիմակուան նորասէր երիտասարդները կ'ուզենք գովել, և զծերերը և տարիքնին առած խոհեմարդիկը կ'արհամարհենք : Այսկայն մեր միտքը ամենեին անոր ներհակն է . նախ ազգերնուս մէջ գտնուած խոհեմ մարդիկներուն յարգը կը ձանչնանք . ազգերնուս աս խեղձութեանը մէջ՝ անոնք են քիչ մը զիրենք ոտքի վրայ բռնողները : Ա'եր խօսքն է հիմակուան այն նորասէր երիտասարդներուն դէմ, որոնք մէկ քանի լեզու մը սորվելով առանց խոհեմութեան, իմաստութեան համը չառած, ազգասիրութեն բառն

ալ դեռ չգիտնալով, հաստատուն կրօնքի սկզբունք մը չունենալով, իրենք իրենց անմտութեանը վրայ կը պարծենան : Այս բուն ասոնց դէմէ մեր խօսքերը . իրեւունէւն տալ ըսելով կ'իմանանք այնպիսի ձամբայ մը բըռնել՝ որ տղաքը ճշմարիտ իմաստութենէջ կրթուած մեծնան :

Ա ամն զի աս դարուս մէջ՝ որ բոլոր աշխարհքնոր ոձով ծաղկելու հետ է, շատ մարդիկ ելեր են որ իրենց անկարգութեամբը, աշխարհքիս ծաղկին առիթ առած, չորս դին ընկած, տգէտները խաբելու և մոլորցընելու ետևէ են : Այս ալ փորձուած է որ արևելքի գլխաւոր քաղաքներուն մէջ գտնուած տաժակ կամ Քուանէ կոչուածներէն շատը կամ փախստական անկարգ մարդիկ են, և կամ տգէտ անպիտան . որոնք երես չունենալով իրենց ազգին առջեւ, կ'ելքեն արևելք կ'երթան, ու համարձակ իրենց ամէն խաբեութիւնները անոնց կը սորվեցնեն իրերեւ ճշմարտութիւն . և այնպիսի տգէտ կամ խաբերայ մարդիկ իմաստուն կ'անուանին ու զերիտասարդները կը մոլորցընեն : Այս ալ կայ որ ամէն արևելցիք ալ մէյմը մտքերնին դրած են՝ թէ տափակները իմաստուն են, ամէն բան դիտեն . անոր համար որչափ որ տգէտ, անպիտան, անօրէն, փախստական մարդ ըլլայ, բաւական է որ եւրոպացի մէկ ազգի մը անուն ունենայ, և գլուխը եւրոպացւոյ գտակ ունենայ, ամէն արևելցիք անոր խօսածին և ըրածին վրայ կը զարմանան, և անոր նմանիլը մեծ իմաստութիւն կը սեպեն, ըսելով թէ անանկով ծաղկեր են Եւրոպացիք : Եւ այսպէս ամէն օտար ազգաց մէջի եղած անկարգութիւնները կը սորվին, և անոնցմով կը պարծին թէ իրենք ալ եւրոպացի դարձան . մէկը ես դաղղիացի եմկ'ըսէ, մէկալը անգղիացւոյ անունով կը պարծի : Այս թէ տգէտութիւնը և անկրթութիւնը մարդու ինչեր բարողները գրեր են . բայց միտքը կը թող գրքերովը Գաղղիացւոց անունն անմահացուցին : Այս հեղինակներուն անունը լսելով, գործքերնուն ալ ինչ ըլլալը երբոր իմացաւ, հաւտալը չեր գար թէ Գաղղիացւոց իմաստուններն ալ հոգեոր գրքեր, խրատներ, քարոզներ գրեր են . բայց միտքը քիչ մը պառկեցաւ թէ անկարգ մարդիկ ամէն ազգի մէջ շատ կան, որոնք աղէկ մարդիկներէն աւելի ջանք ունին

եթէ երթաս մէկ կերպով մը ուզես իրենց հասկըցընել, մէկիկ մէկիկ առջենին դնելով պատճառուները՝ թէ կը խաբուին չար մարդիկներէն, անոնք կարծեն թէ կը նախանձիս իրենց ազատ իմաստուն վարմունքին վրայ, կամթէ տգէտ ես ու ծուռ կարծիքներու մէջ մոլորած . անանկ զքեզ կ'արհամարհէն, ու համարձակ կ'ապրին անկարգ ձամբաներու մէջ : Եւ ասոնց մէջէն աւելի լեզուագէտները մէկ քանի թունալից վնասակար գըրքեր ալ ձեռք ձգած, մեծ մտադրութեամբ կը կարդան, կարծելով թէ ան ազգերուն իմաստութեան գրքերն անոնք են, ու ան գրքերով է որ այնչափ իմաստուն եղեր և ծաղկեր են :

Այսոնցմէ մէկուն հանդիպեցայ անգամմը, և լսեցի որ մէկ քանի խենթ, անպիտան, վնասակար գրքեր կը յիշէ, ու կը պարծի առջես թէ ինքը Գաղղիացւոց երևելի հեղինակներուն գըրքերը կը կարդայ, որով ամէն բան գիտէ . ուստի տղայական Հայու խրատի գրքերէն համարմը չեմառներուն ըսելով կը ծիծաղէր : Այս ատենը ես դարձայ իրեն ըսի թէ Գաղղիացիներն իմաստուն ընողը ատ գրքերը չեն, այլ բարոյական և հոգեոր խրատներու գրքերն են . աս ըսելով սկսայ առջեր շարել Գաղղիացւոց մէջի իմաստուն և բարեպաշտ մարդկանց անունները, ինչպէս են Աստիլիոն, Պոսիւէ, Պուռուտալու, Վլէօրի, Ասմին, Վոռունէյլ, Լաֆոնթէն, Այուէն, Լապրիւյէր, Փասքալ, Շաթոպրիան, Լամարթին և այն, որոնք իրենց խրատական և միտք կը թող գրքերովը Գաղղիացւոց անունն անմահացուցին : Այս հեղինակներուն անունը լսելով, գործքերնուն ալ ինչ ըլլալը երբոր իմացաւ, հաւտալը չեր գար թէ Գաղղիացւոց իմաստուններն ալ հոգեոր գրքեր, խրատներ, քարոզներ գրեր են . բայց միտքը քիչ մը պառկեցաւ թէ անկարգ մարդիկ ամէն ազգի մէջ շատ կան, որոնք աղէկ մարդիկներէն աւելի ջանք ունին

զամէնքը իրենց նմանցընելու , և թէ շատ դիւրին է անկարգներուն ետևէն երթալ մոլորիլ , քան թէ աղէկներուն հետեւիլու մարդ ըլլալ : Այս ասոնք են առանց կրթութիւն առնելու և կարգաւորեալ ուսմունք չսորված՝ միայն լեզուներ սորվելուն պտուղները :

Անոր համար մեր ազգին մէջէն ալ շատ երիտասարդներ ձշմարիտ կրթութիւն և աստուածպաշտութիւն սորված ըլլալով , ան անպիտան մարդիկներուն կը հետեւին , կը մոլորին ու կը փժանան , ազգին անօգտակար , իրենց ընտանեացն ալ խասակար և իրենք իրենց կորստեան պատճառ ըլլալով :

Խոկ ան որ կ'ըսեն ծնողք , “ Երանիթէ հիմակուան երիտասարդներն ալ մեզի չափ կրթուեին , , , աս խօսքս բոլորովին անկիրթ մնացողներուն համար առնելով՝ խիտ ձշմարիտ է . բայց աս ալիրաւ է որ եթէ իրենք ալ պըզտիկուց աւելի շիտակ կրթութիւն առած ըլլային , հիմա որչափ որ բնական իրենց խելքովը խոհեմ՝ խելացի գըտնուեր են , ան ատենը աւելի կ'ըլլային . վասն զի կրթութիւնը կրթուողին յարմարութեանը նայելով՝ կ'օգնէ շատ կամքիչ :

Այս խօսքիս ձշմարտութիւնը աղէկ հասկըցընելու համար , օրինակով մը բացատրենք : Ո՞ւրդս երբ նոր կը ծնանի՝ նման է դատարկ ամանի մը . աս դատարկ ամանը հոգին է . խոկ ամանին նիւթը կրնայ ըլլալ հողէ , ապակիէ , երկըթէ , պղնձէ , արծըթէ , ոսկիէ . աս նիւթերը մարդուս մարմինն ու բնութիւններն են : Ո՞մանց կազմուածքը այնպէս պակասաւոր է որ հողէ ամանի կը նմանին , ումանք տիկար՝ ապակիէ ամանի , ուրիշները բնական ժանդ ձգող երկըթի կամ պղնձի . կան ալ որ արծաթի կամ ոսկիի նման ըլլալով՝ ամուր և աղէկ կը պահեն մէջի նիւթը : Այս դատարկ ամանը շինուելէն ետքը կը սկսի լեցուիլ , ետքը ուրիշ ամանի մէջ ալ ունեցածէն լեցընել . այսինքն , մարդս ծնանելէն վերջը կը սկսի նոր նոր գաղափարներ ու-

նենալ , չգիտցած բաներն իմանալ . ան գաղափարներով կը լեցուի ու կը սկսի ուրիշն ալ հաղորդելիր գիտցածները : Այսանին ինչ նիւթէ ըլլալը շինողէն կը կախուի . այսինքն մարդուս կազմուածքը և բնական բերմունքը ինչ որ Այսուած տուեր է նէ՝ ան է , բայց ամաններուն լեցընելը իրենց տերանց ձեռքն է , այսինքն ինչ տեսակ գաղափարներով զմարդը կրթելը՝ ծնողաց և դաստիարակաց ձեռքն է . ահա ասոր համար պզտիկուց կրթութիւնը հարկաւոր է կ'ըսենք ու կ'երթանք . վասն զի առջի բերանը դատարկ ամանին մէջինչ որ լեցընես , անով ամանը կը լեցուի , ու վերջէն լեցուցածներդ դուրս կը թափի : Այսի բերանը տղուն մտքին մէջ ինչ տեսակ գաղափարներ տպաւորես , անոնցմով կը լեցուի , անոնցմով կը տոգորուի , վերջէն փոխելը շատ դժար է : Այսաններդ ազնիւ գինիով լեցուր ու աղէկ գոցէ որ մէջը հիննայ համովնայ ու օգտակար ըլլայ : Ազնիւ գինին ձշմարտութիւնն է . ուրեմն ծնողք պէտք է ձանձնան կամ ուրիշներէն սորվին , իրենց տղոցը սիրտը և միտքը ձշմարտութեան գաղափարներով լեցընեն , և զգուշանան որ ուրիշ բան չխառնուի մէջը , աղէկ գոց մնայ , հիննայ , որ օգտակար ըլլայ իրենց ալ՝ ուրիշներուն ալ : Այս նմանութենութիւն մասերը շատ չերկնցընեմ , ինք իրեն յայտնի է : Ո՞իայն թէ աս առթովս հարկաւոր կը սեպեմ լուծելու ան դժուարութիւնն ալ որ շատ անդամ մտքէ կ'անցնի , և կրթութիւն չիրողներուն ու ձշմարտութեն ձեռքէն փախչիլ ուզողներուն բաւական զօրաւոր պատճառ մըն է : — Այսուած մարդուս բնութիւնը այսպէս կամ այնպէս ստեղծած ըլլալով , ինչպէս կը պահանջնէ որ մէկ տեսակ աղէկ բնութեան հանդիպած մարդկանց պէս շարժին ամէնքն ալ :

Դասի աս իրաւ է որ Այսուածոյ կարգաւորութեանը մենք խելք չենք կրնար հասցընել . բայց աս բանիս մէջ երբոր ուղիղ դատմամբ մտածե-

լու ըլլանք, կը տեսնենք որ այսպիս այլեայլ տեսակ բնութեան տէր մարդիկ ստեղծելը նշան է իրեն ամենակալ զօրութեանը և առատ մարդասիրութեանը : Ա ամս զի թէ որ ամենուն բնութիւնը մէկ՝ խելքերը մէկ տեսակ ընէր, աշխարհքիս կարգաւորութիւնը չէր ըլլար, ամէնքը նոյն չափով խելք կը բանեցընէին, ամէնքը նոյնչափ և նոյն տեսակ առաջինութիւններ ընելու ետեւէ կ'ըլլային . մէկ խօսքով, ամէնքը նոյն տեսակ մարդ կ'ըլլային : Ի՞ն ատենը մարդիկ ալ զիրար կրնային դիւրաւ ձանչնալ թէ ով աւելի զի ստուած կը սիրէ, կամ թէ ով ինչ մտքի վրայ է . անանկ որ արտաքին գործքերէն իրարու միտքը սիրար բոլոր կ'իմանային . ասոնցմէ շատ անտեղութիւններ կը հետեւէին որ եթէ մէկն ինքիրեն մտածէ՝ կրնայ իմանալ : Բայց հիմա զանազան ըլլալով բնութիւնները, այլեայլ պակսութիւններով և կատարելութիւններով զարդարուած, ամենուն ալ այլեայլ կիրքեր՝ առիթներ տուեր է որ ջանան, աշխատին, յաղթեն, ու իրաքանչիւր մարդ իր ջանիցը համեմատ իր վարձքը առնէ :

Այնաս ըսել, միթէ հիմակ ալ զիրար չեն ձանչնար, աղէկ կեցողները իրենք իրենց ըրածին վրայ չեն պարծիր . մէկզմէկ չեն արհամարհեր՝ պակսութիւննին տեսնելով և այն : Ի՞տ բաներդ ով չտեսներ . բայց ատ ամէն ըրածնին տգէտի գործ է, սուտ է . անոր համար պէտք է կրթուին աս բաներուս մէջ ու դադրին սուտ տեղ պարծենալէն, մէկզմէկ դատելէն՝ առանց կարենալու ձանչնալ իրարու սիրտը . վասն զի Վրիստոսի տեառն մերոյ բերած օրինակովը խօսինք, թէ որ Ի՞ստուած մէկուն երկուքանքար տուեր է, մէկալին հինգ, ուրիշի մըն ալ տասը, ասոնք ամէնն ալ թէ և հաւասար աշխատին, իրենց ունեցածին համեմատ կը շահին . դուինչպէս կրնաս ձանչնալ թէ ինչու մէկը քիւ շահէր է և մէկալը շատ : Ալր-

նայ ըլլալ որ տասն առնողը քիւ մը աշխատի ու իրեք շահի, և երկուք առնողը արիւն քրտինք մտնէ ու երկու շահի . մարդիկ աս երկուքին ունեցածները չեն գիտեր, ու իրեք շահողն աւելի կը գովին, և երկու շահողը ծոյլ կը կարծեն . տես թէ ինչպէս կը սիսալին :

Ուրեմն կրթութե գլխաւոր մասն է գիտնալթէ, Ի՞ստուած այլեայլ տեսակ բնութեան տէր ստեղծեր է մարդիկը, տեսակ տեսակ գէշ բնութե, զանազան տեսակ միջակ բնութեամբ, այլեայլ կերպ աղէկ բնութեամբ, և ամենէն ալլաւութիւն կը պահանջէ : Գիշբնութեան հանդիպողը կը յաղթէ իր գէշ բնութեանը ու հազիւ միջակներուն կարգը կը հասնի . բնութեամբ աղէկ մարդը առանց աշխատանքի աղէկութիւն կ'ընէ, և որչափ անհոգ կենայ՝ դարձեալ ամենէն կը գովուի . Ի՞ստուած երկուքին ալջանքը կը նայի, և ըստ ջանիցը կը վարձատրէ : Վարդ ինչպէս կրնայ ձանչնալ դատել ու որոշել թէ ով է Ի՞ստուծոյ հաճոյ և ովչէ :

Ի՞ս է պատճառն որ կը տեսնենք երբեմն չկրթուած մարդիկներ որ ուրիշ կրթուածներէն աղէկ և խելքով կ'ասլրին, և շատ կրթուածներ չկրթուածներէն գէշ կեանք կ'անցընեն : Ուրեմն ինչուան հիմա ըսածներնէս յայտնի եղաւ որ ան կրթուածները եթէ անկիրթ մնային՝ շատ գէշ պիտի ըլլային . և ան չկրթուած աղէկներն ալ եթէ կրթութեան մէջէն անցնէին, ալ աւելի գերազանց պիտի ըլլային իրենց իմաստութեամբը և լաւութեամբը : Ի՞չա աս է ան որ ըսինք թէ կրթութիւնը ըստ աստիճանի յարմարութեան կրթուողին կ'օգնէ շատ կամքիչ :

Խսկ ան գժուարութիւնը թէ ինչպէս պիտի բարի օրինակ ըլլան, մէկէն կը գիւրանայ՝ թէ որ միայն քիւ մը ջանք ունենան : Ա ամս զի տղոց բարի օրինակ տալու մէկ հատիկ դիւրին ձամբան աս է . ինչ որ կ'ուզես

սորվեցընել տղոց ու անոնցմէ կը պահանջես, դուն ալ նոյն ձամբով վարուէ, նոյնպէս ըրէ: Ի՞այց գեռ խօսքս չլսած՝ խօսքիս գէմը մ' առներ . աս կ'ըսեմ, վասն զի հիմա մարդ կը գըտնուի որ մէկէն կը սկսի ծիծաղիլըսելով՝ թէ մեզի պզտիկ տղոց գործքեր ընել կը յորդորէ: — Լախ մտիկ ըրէ, վերջը պատասխանէ: Ոյէս որ կ'ուզես դիւրաւ դիմացինիդ միտքը հասկընալ, չէ թէ միայն խօսքը բերնէն պէտք չէ առնես, այլ նաև խօսքն ալ լմբնցընելէն ետքը՝ մէկէն պէտք չէ պատասխանես, այլ ինչպէս որ ինքը նախ կը մտածէ ու վերջը կ'ըսէ, դուն ալ պէտք է որ լսածներուդ վրայ քիչ մը մտածես որ ետքը լսածիդ բուն իմաստը հասկընաս: Ինչպէս որ առանց մտածելու խօսուածին մէջ խելք ըրգտնուիր, ասանկ ալ առանց մտածելու լսուած խօսքին իմաստը չհասկըցուիր: Պատճառով խօսք մը կը լսես, կարծես թէ հասկըցար. թէ որ հարցընէ, կ'ըսես հասկըցայ. բայց երբորդարձեալքու գիտցածդ կ'ընես յայտնի գիտցիր որ ան խօսքը լսեր ես, բայց չմուածելովդ չես հասկըցած: Հասկընալուդ նշան՝ հաւնին ու հասկըցայ ըսելք չէ, այլ հասկըցածը՝ ի գործ գնել ջանալու նշաններն են: — Դառնանք մեր խօսքին . ինչ որ տղէն կը պահանջես, դուն ալ անանկ ըրէ. խօսքերնիս առաքինական գործոց կը թութեան վրայ է . ինչ վարմունք որ կ'ուզես ունենայ տղան բոլոր կենացը մէջ, և ինչ յորդորանքներ որ կուտաս՝ դու ալ զանոնք՝ ի գործ դիր:

Յայտնի է որ տղուն ընելիքը դժուար բաներ պիտի ըրլան, այլ իրեն յարմար պզտիկ բաներ: Ի՞ալ յայտնի է որ այն բարի վարքը որ տղան կրնայ ունենալ այն պզտիկ տկար հասակին մէջ, ևս առաւել ծնողք պէտք է որ կարենան իրենց վրայ ցուցընել:

Ուրեմն հիմա բանը մնաց ուզելուն վրայ որ տղաքը կը թուին . ահա աս է տղայ կը թելուն մեծ դժուարութիւնը. մարդ պիտի ձանչնայ թէ կը թու.

Թիւնը հարկաւոր է և պիտի ուզէ. ով որ աս մտքին վրայ է, ամենելին չտարակուսի, գիտնայ որ իր տղան պիտի կը թուի: Իսկ թէ որ կը տարակուսիս թէ այդպէս միայն տղուն կը թուիլն ուզելով առանց ուրիշ բան մը գիտնալու և աշխատելու ինչպէս կ'ըլլայ, գտիր մէկը որ կ'ուզէ իր տղան կը թել, ու ան ինչ որ կ'ընէ՝ զու ալ նոյնը ըրէ, ինչպէս որ ուրիշ անգամ պիտի ըսենք:

Հ. Պ. Մ

### || Առքայէլքան || արժարանին պարգևաբանութիւն:

Ի՞սկ է ինը հարիւր տարի առաջ մեր ազգին ձշմարիտ ազգասէր առաջնորդը ։ Նորհալին կ'երսէս հառաջելավ կ'ըսէր. ։ Ուր են մեր վարժարանները, մեր գպրոցները որ թագաւորական ծախքովկը սորվեցընէին մեր ազգին տղոցը ամէն տեսակ ուսմունքները . . . ։ Ի՞ս ըսելովսուրբ հայրապետը կը յիշէր ամսուշտ իր նախորդաց՝ այսինքն մեր երանելի թարգմանչաց երջանիկ գարը . բայց ինծի կ'երևնայ թէ կը գուշակէր նաև մեր ատենի ուսումնասիրութեան արթըննալը, և ձրի կը թութիւնուղեւ ուսմունք սորվեցընող վարժարաններուն ու դրագրոցներուն շատնալը . կը գուշակէր աս մեր ժամանակիս վեհանձն ազգասիրաց բարերարութիւնը, որով ազգին տղաքը գունդ գունդ կուգան կը կը կը թուին, կը սորվին ու իրենց հայրենիքը կը գառնան . կը գուշակէր թէ ան բարիքը որ արեւելքի մեծազօր թագաւորները թագաւորական ծախքովկը կ'ընեն իրենց ազգին տղոցը համար, նոյնը մեր զգօն ազգը պիտի վայելէ վեհանձն իշխանաց բարերարութերը:

Ի՞սպիտի միխթարական խորհըրդածութիւններ, այսպիսի քաջալերական խօսքերն ու հանդէսները ամէն ատարի կը նորոգուին մեր մտացը